

ԿՐՈՆԱԿԱՆ

ՍԱՅԹԱՔԻԼ ԵՒ ՎԵՐԱԿԱՆԳՆԻԼ

(Ա.Խ.Ա.Ա. ՈՐԴԻՌԻ Ա.Ա.Ա.Ը)

Ղաւկ. Ժե. 11 - 32

Յիսուսի առակներուն զեղեցկագոյնը կը համարուի Անառակ որդիի առակը։ Հայր մը երկու զաւակներ ունի, զորս կը սիրէ հաւասար սիրով։ Տան մէջ ամէն բան ճախէ և առատ։ Կրտսեր զաւակը սակայն տունէն գոհ չէ։ ուստի հօրմէն իրեն ինկած ժառանգութիւնը առնելով հեռու երկիր կ'երթայ, և կը սկսի անառակ կեանք առդրուիլ։ իր ունեցածը կը վատնէ։ կը գժրախտանայ, երկրին մէջ սով կը տիրէ, կը հարկազրուի խոզերու հովիւ ըլլաւ։ անոնց կերած եղջիւրէն ուտել կը ցանկայ, այդ իսկ ձեռքը շանցնիր։ Ի վերջոյ խելքը գլուխը կուգայ, կը տեսնէ իր անկումը։ հօր կարօտը և սէրը զինք կը քաշեն, սարի կ'ելլէ և տուն կը վերացանայ ու հօրմէն ներողութիւն կը խնզրէ։ Հայրը կը ներէ։ բայց մեծ եղբայրը չի ներեր։ Հայրը կ'աշխատի անոր սիրտը շինել։ Մեծ ուրախութիւն տեղի կ'ունենայ տան մէջ, քանզի այս տղան մեռած էր ու ողջնցաւ։ կորսուած էր ու գտնուեցաւ։

Այս առակը նկատուած է Աւետարանի մէջ փոքրիկ աւետարան մը։ Եթէ Աւետարանը կորսուէր և մնար լոկ այս առակը, պահուած պիտի ըլլար անոր կարեսոր ու հիմնական վարդապետութեանց ամփոփումը։ Եթէ ամբողջ Աւետարանը միայն մէկ համարին մէջ ամփոփել հարկ ըլլար, այդ պիտի ըլլար Յովհ. Գ. 16. «Զի այնպէս սիրեաց Ասուած զաւիսարհ, մինչեւ զիրդին իւր միածին ես. զի ամենայն որ հաւատայ ի նա՝ մի կորիցէ, այլ ընկալից զիեանսն յաւիտենականս։ Իսկ եթէ ամբողջ Աւետարանը առակի մը մէջ խտացնել անհրաժեշտ դառնար, անկասկած ատիկա պիտի ըլլար Անառակ որդիին առակը։

Արդարեւ այս առակը այնքան բազմակողմանի է որ կեանքի զրեթէ բոլոր երեւոյթներու մասին թելազրանքներ կը պարունակէ իր մէջ։ Բնտանեկան դաստիարա-

կութեան տեսակէտէ մանկավարժը այն առակին մէջ մանկավարժական սկզբունքները ուսումնասիրելու համար առատնիւթեւու կը հանդիպի։ Ընկերաբանը՝ ընկերական հարցերու լուծման ի նպաստ խորհութեներ կը գտնէ։ Փիլիսոփան՝ իր իմաստափրական խորունկ մտածումներուն համար առաջձ կը ստանայ անկէ։ Հոգիբանը՝ կրօնական կեանքի փորձառութիւնը վերլուծելու համար տարրեր ձեռք կը բերէ։ Բարյագիկը՝ բարոյական կեանքը կառավարող սկզբունքներ կը տեսնէ։ Բոկ ատուածաբանը՝ Ամառուծոյ, մարզու, մեղքի, պաշխարանքի և այլ կրօնական նիւթերու մասին ձոյն մթերք մը կը գտնէ այս առաջ կին մէջ։ Այս առակը մարդ որդիան ուսումնական այնքան սերտելիք նոր գալափարներ իր աչքին առջեւ կը պարզուին։ Ամերիկացի հեղեցեցական մը տարի մը շարունակ իր կիրակնօրեայ քարոզներու նիւթը ըրած է այս առակին պարունակած կրօնարարոյական կէտերը և երբեք նիւթի պակաս չէ զգացած։

Անառակ որդիի այս առակը մարդկային կեանքի փորձառութեան յստակ մէկ պատկերն է։ Անմեղ երիտասարդ մը ի՞նչպէս կրնայ սիստը կեանքը, մը առաջնորդուիլ, ի՞նչպէս կը սայթաքի բարոյապէս, ի՞նչպէս իր ըրած սիստը կը տեսնէ, ի՞նչպէս դարձի կուգայ, ի՞նչպէս իր սիստը կը շտկէ, և ապա ի՞նչպէս կրկին իր նախկին բարոյական բարձրութեան կը ձգտի։ Այս և նման օրինակ բոլոր հարցեր որոշապէս կը պարզուին անոր մէջ։

Աակայն այսքան թանկագին առակ մը ինչո՞ւ չորս աւետարաններէն միայն մէկուն Պուկասու մէջ զրուած է, և միւս երեքին մէջ չէ արձանագրուած։

Այս առակին մէջ երկու եղբայրներէն մեծը հրեաները կը ներկայացնէ, իսկ կը սուսունակները։ Հրեաներ կը պնդէն թէ իրենք Աստուծոյ հաւատարիմ ու հազարդ զաւակներն են, իսկ հեթանոսները Աստուծմէ հեռացած անառակներ։ Բայց անոնք Յիսուսը մերժելով իրականութեան մէջ անապարծ ու շփացած զաւակներ եղան, և հեթանոսներ քրիստոնեայ դառնալով Աստուծոյ շնորհներուն արժանացան։ Ուրիշ խօսքով, առաջինները վերջին և վերջինները առաջին եղան։

երբ հեթանոսներ քրիստոնեայ դարձան, հրեայ քրիստոնեաներէն ոմանք կը խօրհէին թէ անոնք արժանի չեն քրիստոնէութեան բարիքները ուղղակի ընդունելու, քանզի Աստուծմէ հեռու ապրած էն: Քրիստոնեայ ըլլալու համար պէտք է որ անոնք նախ ուղղափառ հրեայ ըլլան, Արքահամու սերունդ համարուին, Շաբաթը պահեն, օրէնքին ձեւակերպութիւնները կատարեն, և ապա Յիսուսի կրօնքը ընդունելու արժանիք ցոյց տան:

Պօղոս առաքեալ, որպէս հեթանոսաց աւետարանիչ, հակառակեցաւ հրեաներու այս գաղափարին և ըսաւ. «Անզամ մը որ գուք ի Քրիստոս մկրտուեցաք, Քրիստոսը հագած էք, (այսուհետեւ) տարբերութիւն չկայ հրեայի կամ հեթանոսի, ծառայի կամ ազատի, արուի կամ էզի միջն. վասնզի գուք ամէնքդ ալ մէկ էք Քրիստոս Յիսուսով: Եթէ գուք Քրիստոսին էք, ուրեմն Արքահամու սերունդն էք, և ըստ խոստմունքի՝ ժառանգներ» (Գաղտ. Գ. 27-29): Սուրբն Պօղոսի կարծիքով, հեթանոսներ կրնային ուղղակի քրիստոնեայ դառնալ, որքան ալ անսուակ եղած ըլլան անցեալի մէջ, առանց կատարելու հրէական կրօնի ձեւակերպութիւնները: Քրիստոնեայ ըլլալու համար սակայն էականն ու կարեւորը հաւատքն էր և անոր համապատասխան կեանքն ու գործը:

Ղուկաս՝ Պօղոս առաքեալի հետ համակարծիք էր այս խնդրոյ մէջ. անոր հետ միասին ճամբարդած ու մօտէն շփում ունեցած ըլլալով աղջուած էր անկէ միծապէս: Եւ քանի որ Ղուկաս իր աւետարանը հեթանոսութենէ դարձի եկած քրիստոնեաներուն համար գրած է, Անառակ որդիին առակը յատկապէս փնտուած, գտած ու դրած է իր գրքին մէջ, քաջալերելու համար հեթանոսներուն քրիստոնէութեան գարձը: Ճիշդ միւնոյն պատճառաւ է որ միայն Ղուկասու աւետարանին մէջ կը հանդիպինք բարի Սամարացիի առակին (Ղուկ. Ժ. 30-37), և տասը բորոտներու բժշկութեան (Ղուկ. Ժ. 12-18), որոնցմէ մին Սամարացի էր և Յիսուսի երախտագիտութիւն յայտնեց. իսկ միւս ինը հրեաներ էին և բժշկուելէն վերջ չերեցան Յիսուսին գէթ չնորհակալութիւն յայտնելու համար: Այս առակները ցոյց կուտան թէ Սամարացի-

ներ հեթանոս ըլլալով հանդերձ անընդունակ չէին բարի ըլլալու և Աստուծոյ շնորհներուն արժանանալու:

Անառակ որդիի պատմութեան մէջ նկատելի պարագայ մըն է կնոջ բացակայութիւնը իրքեւ մայր և կամ քոյր: Եթէ այս ընտանիքը ունենար բարեպաշտ մայր մը, հաւանական է զաւակները այնպէս կրթուէին որ ո՛չ կրտսերը իր երջանկութիւնը տունէն գուրս փնտոեր, եւ ո՛չ ալ երէցը մնապարծ ու նախանձու մեծնար: Եւ կամ եթէ այս ընտանիքին մէջ զիտակից քոյր մը ըլլար, շատ հաւանական է հօրը և փոքրիկ եղբօրը միջև միջնորդի գերը կը կատարէր և բաժանում տեղի չէր ունենար: Կինը ընտանիքին նրեւակն է ըսուած է, և շատ շիտակ է: Բարեբախտութիւն մըն է ուսէ ընտանիքի համար եթէ անոր մէջ կայ բարի ու առաքինի մայր մը, և կամ զիտակից ու քրիստոնեայ քոյր մը: Այդ ընտանիքին մէջ որքան ալ գժուարութիւններ ծագին, անոնք կրնան առաջքը առնել, և անվիթար պահել ընտանիքին երջանկութիւնն ու ներդաշնակութիւնը:

Այս առակին մէջ ուսումնասիրելիք այնքան շատ նիւթեր կան, որոնց ամինուն կարելի չէ անդրագառանալ: Ուստի անոր մէջ մեր առօրեայ կեանքին հետմօտէն առնչութիւն ունեցող մի քանի կէտերը միայն խօրհրդածութեան առարկայ ընելով պիտի:

Ա. — Կամքի ազատուրեան բարւոք գործածութիւնը: Աստուած ամէն մարդու տուած է ազատ կամք և գործելու ազատ կարելիութիւն: Բայց այս չի նշանակեր որ մինք կրնանք մեր ամէն ուղաձը ընել առանց պատժի ենթարկուելու, և կամ մեր ոյժերը ի զուր վատնելու՝ առանց մինք մեզի վխասելու:

Պըրկ անունով հեղինակ մը կ'ըսէ. «Աղատութիւնը այն ատեն արժէք մը կը ներկայացնէ երբոր օրէնքով սահմանափակուած է»: Աղատ ըլլալ կը նշանակէ յարգել ուրիշներուն իրաւունքը. որքան յարգենք ուրիշներուն իրաւունքը այնքան մեր աղատութիւնը ապահոված կ'ըլլանք:

Անառակ որդին իր աղատութիւնը շիտակ գործածած կ'ըլլար եթէ իր հօր հետներգաշնակ ու երջանիկ կեանք մը ապրելու ջանար, սակայն այնպէս չըրաւ: Ան-

տարակոյս հայրը քանիցս զինքը խթատեց՝ իր փորձառութենէ քաղուած օրինակներով ու համոզիչ փաստերով միտքը փոխելու աշխատեցաւ, որ երջանկութիւնը տունէն դուրս սիստ տեղ մը չփնտէ, բայց ի զուր: Տղան չհամոզուեցաւ, և հօրմէն իր ժառանգութիւնը առնելով զնաց, ու այնքան հեռու երկիր մը զնաց որ, իր հօր ազգեցութենէն բացարձակապէս զերծ, ազատ համարձակ թաղուեցաւ աշխարհի անցաւոր հաճոյքներուն մէջ: Հայրը կրնար զինքը արգիլել, բայց չարգիլեց, իր ազատութեան չի գպաւ, որպէս զի անձամբ իյնաւով ու ելլելով կեանքի փորձառութեան դպրոցին մէջ՝ սորվի այն ճշմարտութիւնը, զոր չուզեց իր հօր տան մէջ սորվիլ, առանց անոր փոխարէն ծանր զին մը վճարելու: Խրատելէն աւելին ընել՝ անոր ազատութիւնը կաշկանդել պիտի ըլլար:

Աստուած ալ մեղաւորը կը զգուշացնէ այլ և այլ միջոցներով, երբեմն հիւանդութեամբ, երբեմն կենաց Բանին քարոզութեամբ և երբեմն ալ նախախնամական դէպքերով, բայց երբ ենթական չարթննար և կը շարունակէ իր չար ճամբան, կը ձգէ զայն որ կեանքի փորձառութեամբը սորվի ինչ որ ուրիշ կերպով չի կրնար ըմբռնել:

Ինչո՞ւ կուտայ Աստուած մեղաւորին այսքան ազատութիւն և չի պատժեր զինք անմիջապէս երբոր մեղանչէ: Ո՞վ կրնայ սակայն տոկալ Աստուածոյ արդարութեան: Ո՞վ կայ որ կ'ապրի այս երկրագունադին վրայ ու չի մեղանչեր: Մարդկային կեանքը իսկոյն կը դադրի աշխարհի վրայ, եթէ այսպէս ամէն մարդ իր ամէն մեղքին համար վայրկենապէս պատժուի: Ասով կամքի ազատութիւնը նաև կը կորսնցնէ իր նշանակութիւնը: Անանիայի և Սափիրայի վայրկենապէս պատժութիւլը բացառութիւն մըն է Աստուածոյ գործելակերպին մէջ, և եղած էր յօրինակ և իրեւ ազգարարութիւն այլոց (Գործք, Ե. 1-11):

Եթէ մարդիկ Աստուածոյ պարտադրանքին ներքե բարի կեանք ապրին, ի՞նչ բարոյական արժէք կը ներկայացնէ այդ բարութիւնը: Երկու գինեմոլներէն մէկը բանտի մէջ զիր և զրկէ զայն ոգելից ըմպելիքէ, իսկ միւսը ազատ ձգէ: Ենթադրենք թէ երկուքն ալ չեն գինովնար, սակայն ժուժկալութեան առաքինութեան տէր է միայն այն

մարդը որ ոգելից ըմպելի գործածելու ազատ ըլլալով հանդերձ չի խմեր: Բանտար կեալն ալ թէն չի զինովնար, բայց խմելու ազատ ըլլալուն համար է որ զերծ է այդ յանցանքէն: Բանութեան տակ եղած բարութիւնը առաքինութիւն չէ և հետեարար իր մէջ արժանիք մը չի պարունակեր:

Մարդիկ երբոր ազատ ըլլան չարը կամ բարին ընտրելու հաւասարապէս, և սակայն չարը ատեն ու բարին ընտրեն, այն ատեն է որ առաքինութիւնը մը գործած կ'ըլլան, և այդ առաքինութիւնը կը բարձրացնէ նկարագիրը, և արժէք կուտայ իրենց արած կեանքիրն: Ասիկա չարին դէմ պայքարելով տեղի կ'աւնենայ, և այս պայքարը կ'ազնուացնէ անհատին ներքին կեանքը:

Աստուած, իրեւ գերազանցապէս ազատ կակ, կը յարգէ մեզի տուած ազատութիւնը Բայց կը պահանջէ որ թէ՛ մեր և թէ՛ մարդ կութեան բարձրագոյն չահերուն համար մենք ալ ի բարին գործածենք մեզի արուած բոլոր պատեհութիւնները: Այդ կերպով միայն իրապէս արժեցուցած կ'ըլլանք մեր ազատ էտկի իրաւունքը և բարի պատերազմը» պատերազմով կատարելութեան զիմել, և յաղթական զուրս զալ կեանքի գոյամարտին մէջ: Անառակ որդիի առակը մեզի կը սորվեցնէ որ մարդ ազատ է իր և հօր տան մէջ և մնալու կամ անկէ դուքս նետելու ինքինքը. բայց հետեւանքները պիտի կրէ անխուսափելիորէն: Կը սորվեցնէ նաև որ մարդ իյնալէն վերջ ազատ է իր անկումի տիզմին մէջ մնալու և կամ անկէ դուքս գտլու:

Բ. — Մելիքին Զարիքը: Մելքը ուրիշ բան չէ բայց եթէ մեր կամքի ազատութիւնը չարաչար գործածելով, Աստուածոյ օրէնքներուն գէմ ազատամբութիւն, որոնց արդիւնքն է Աստուածոյ ներկայութենէն հեռանալ և գժրախտութեան մատնուիլ: Ամէն գժրախտութիւն թէն մեղքի հետեանք չէ, բայց բոլոր մեղքեր կ'առաջնորդեն մարդը հոգեկան գժրախտութեանց: Անհատի մը գերագոյն շահը և ընկերութեան հաւաքական շահը ու երջանկութիւնը Աստուածը հետ ներդաշնակ ապրելու մէջ կը կայանայ: Աստուած, մեր արարիչը երջանիկ է, որպէս հետեւ ամէն ինչ ներդաշնակ է իր մէջ և իր արարչութեան մէջ, իրմէ ներս և իրմէ դուքս: Մարդոց համար ալ այս է միակ

ճամբան երջանկութեան։ Բնականոն կեանքը մարդկային ու է անհատի համար Աստուծոյ կամքին հետ համընթաց ապրիլն է, և Անոյ գրած Օրէնքնիրուն հնազանդիլն է, ըլլան անոնք մեղմէ ներս կամ մեղմէ գուրս։ Այդ Օրէնքնիրու սահմանէն ինքզինքը գուրս նետել՝ կը նշանակէ ինքզինքը արտաքսել երջանկութեան գրախոտէն։ Ամերիկացի մեծ բանասեղծ, Լոնկ Ֆելօ կ'ըսէ. «Ամեն մարդ եղեմական դրանս մը ունի իրեն յառակի, բայց երբ մեզանչէ խզնմանի յանդիմանով նետեալի կ'արտաքսէ զինքը անկի»։ որուն արդիւնքը կ'ըլլայ գժբախտութիւն։

Անառակ որդին իր հօրը տան մէջ որքան երջանիկ էր, նոյնքան մժբախտ եղաւ երբ հեռացաւ անկէ։ Զուկին համար բնականոն կեանքը ջուրին մէջ չարժիլն է. թռչունի մը կեանքը բնութեան հետ համընթաց է երբոր օգին մէջ թուչի առանց արգելքի։ Ասիւծի մը կեանքը բնական է երբ ան լեռնիրու ու գաշտերու մէջ ազատ համարձակ պտըսի։ Մարզը, փրկուած մարդը, երջանիկ է, այսինքն իր բնութեան համաձայն կեանք կ'ունենայ, երբ իր երկնաւոր Հօր տան մէջ է. իսկ ընդհակառակը իր բնութեան հակառակ ընթացքի մը հետեւած կ'ըլլայ երբոր մեղքին գերի գտանայ, և զրկուի Աստուծոյ ներկայութենէն։ Քանզի անբնական է ասիկա իրեն համար։ Բնականոն կեանքը Աստուծոյ հետ ներդաշնակ քալելն է։

Յիսուս երբոր կ'ապրէր մեր երկրագունդին վրայ, թէ և արտաքնապէս ազքատ՝ բայց երջանիկ էր ներքնաւպէս, վասն զի իր Հօր հետ ուզիղ յարաքերութեան մէջ կը գտնուէր ամէն վայրիկեան։ Մարզոց համար տիպար օրինակ է մեր Փրկչին ապրած այս բարձրագոյն կեանքը։ Ինչո՞ւ ցաւ, տառապանք և գժբախտութիւններ կան այսօր աշխարհի մէջ, ինչո՞ւ կոփեներ և բազխուժներ տեղի կ'ունենան միեւնոյն ազգի զաւակներուն միջն։ ինչո՞ւ համերաշխութիւնը կը պակսի մարզոց մէջ։ Ի հարկէ ասոնք առաջ կուգան արտաքին ու ներքին շատ մը պատճառներէ, սակայն զիսաւոր պատճառն այն է որ մենք մէկ և նոյն հօր տան մէջ չենք բնակիր, մէկ և նոյն հօր կամքը չի տիրապետեր մեր սրտերէն, մեր տուներէն և մեր կազմակերպութիւններէն ներս։ Նոյն օրէնքին և նոյն ոգիին չենք հպատա-

կիր, այլ անառակ որդիին պէս մեր սեպհան տեսակէտները միայն կը հետապղնդենք առանց նկատի ունենալու և Հայր Աւետարանին և ԱՄայր Եկեղեցիին» օրէնքները։ Հետեւարար քրիստոնէութեան մեծ Առաքեալը իրաւունք ունի երբոր կ'ըսէ. «Զի բուակն մեղաց ման է»։ ուրիշ խօսքով, նիւթապէս ու բարոյապէս կործանում է մեղքին վարձքը։

Գ. — Զղումի բարիքը։ Երբ անառակ որդին իր հօրը քովին էր երջանիկ էր։ Օր մը իր մոտքին մէջ զաղափար մը մտաւ թէ աւելի երջանիկ պիտի ըլլայ եթէ սհեռու աշխարհ» երթար։ Ի՞նչ պատահեցաւ սակայն։ Օտարութեան մէջ ոչ միայն աւելի երջանիկ չեղաւ, այլ իր ունեցած երջան կութիւնն ալ կորսնցուց, և երբեմնի այս հարուստ տղան սկսաւ անօթի ու անգործ թափառի։ Այս է ահա և հօր տունէն» փախչելու արարքին առաջ բերած տիսուր հետեւանքը։

Երբ վերահասու եղաւ իր գժբախտութեան պատճառին, արթնցաւ իր խզնմտանքը, աւետարանի բառերով, «Եւ եկեալ ի միսս իւր օ ըսաւ. ելլեմ երթամ հօրս ու ներողութիւն խնդրեմ. եթէ նոյնիսկ զիս իրը որդի չ'ընդունի, գէթ իրքն ծառայ չի մերժեր զիս։ Խսկոյն սորքի ելաւ և փրկութեան ճամբան բռնեց, տուն վաղեց, ծռնկի եկաւ հօր առջն, խսոսովանեցաւ իր մեղքը և ներման արժանացաւ։

Հայրը քանիցո ըսած էր իրեն թէ երջանկութիւնը տունէն զուրս փնտուել սիալ է, բայց ինք ըմբռուած չէր այս ճշմարտութիւնը։ Հիմա սակայն շատ ծանր զին մը վճարելէ յետոյ սորքած էր զայն։ Հրէից իմաստունը կ'ըսէ. «Ճշմարտութիւնը ծախուատ» (Առակ. ԽԳ. 23). անառակ որդին արդարէ ծախուատ առաւ զայն, բայց չափազանց սուզ գնով մը։ Իր ընթացքին մէջ օրինակի կէտը այն է որ կրցաւ շտկել իր սիստը։ Կօլտումիթ կ'ըսէ. «Մեր մեծութեան փառքը կը կայանայ, ոչ թէ բնաւ չիյնալու մէջ, այլ ելլել կարենալու մէջ, ամէն անգամ որ կ'իյնանք»։ Ըստ Ամբրոսիոսի, «Իրական զջումը սիսալը զադրեցնելն է»։ Ասիկա ճշմարտիս ապաշխարութեան նախաքայլն է, տեսնել սիսալը և զայն խսկոյն զադրեցնել։ Մարդ մը որ չի տեսներ իր սիսալը և չ'ան-

գրադառնար իր գործած յանցանքին վրայ չի կրնար անկէ իր օձիքը աղատել :

Իրական զզջումի յաջորդ քայլն է խոստովանիլ յանցանքը : Անառակ որդին խոստովանեցաւ իր յանցանքը թէ՛ Աստուծոյ և թէ՛ իր հօր առջն, և ինքզինք արդարացնելու պատճառանքներ չի հիւսեց : Աղամ երբոր մեղանչեց՝ իր յանցանքը կնկան վրայ ձգեց, և այն ալ օձը պատասխանառու նկատեց : Բայց երբոր Դաւիթ մեղանչեց, անմիջապէս անդրադարձաւ իր մեղքին վրայ և ըստու . անո կը ճանչնամ իմ յանցանքներս, ու իմ մեղքս միշտ առջն է : Քեզի՞ և միայն Քեզի՞ զէմ մեղանչեցի, և Քու աչքերուդ առջեւ չարութիւն ըրի՞ (Սաղմ. Ծ. 3-4): Եւ Դաւիթ ներման արժանացաւ :

Խոստովանանքէ վերջ իրական զզջումի յաջորդ քայլն է հատուցում ընել ամէն անոնց, որոնց զէմ անարդարութիւն գործուած է : Զաքէսս երբ Յիսուսի առջն խոստովանեցաւ, այլ խոստացաւ հաւե քառապատիկ հատուցում ընել այն մարդոց՝ որոնց անիրաւութիւն ըրած էր (Ղուկ. ԺԹ. 1-10):

Ինչպէս մեղքը դժբախտութիւն առաջ կը բերէ, զզջումն ալ ընդհակառակն իր ետեւէն կը բերէ բերկրութիւնն և ուրախութիւն թէ ապաշխարողին և թէ իր պարագաներուն համար : Անառակ որդիին բաժանումով տիրութիւն կը տիրէր իր հօր տան մէջ, իսկ երբ վերադարձաւ՝ տիրութիւնը ցնծութեան փոխուեցաւ : Երբ նա տունէն կը հեռանար բնաւորութեամբ շատ խրոխտ, ինքնահաւան և իմաստակ էր, իր վերադարձին սակայն փոխուած էր հիմնովին, և եղած էր խոնարհ, զգաստ և խոհեմ : Կեանքի դառն փորձառութիւնը աղնուացուցած էր իր բնաւորութիւնը : Հայրը ներեց իրեն՝ երբ տեսաւ իր վրայ զզջումի իրական յատկանիշները : Աստուծած ալ, որպէս մեր երկնաւոր Հայրը կը ներէ մեզի մեր մեղքերը, պայմանաւ որ իրական ըլլայ մեր զզջումը, և անկեղծ մեր դարձը : Պետրոս ներման արժանացաւ իր ծանր ուրացումէն վերջ որովհետեւ անդրադարձաւ իր յանցանքին և ուղացաւ դառնապէս :

Կեանքը ելեւէջներէ կը բաղկանայ : Երանի թէ մարդկային կեանքի մէջ սայթայքումներ բնաւ չպատահէին, և մարդիկ

սորված ըլլային զգաստութիւնը, պարկեւ տութիւնը և խոնարհութիւնը, առանց անոնց փոխարէն ծանր զին վճարելու : Եւ քանի որ մարդիկ կատարեալ չեն, և իրեն հողեղէն արարածներ, ենթակայ են միշտ սխալելու, հետեւաբար պէտք չէ ուեէ մարդ յուսահատի եթէ սայթաքումներ ունենայ իր կեանքին մէջ :

Այն որ կը վազէ, բնականաբար երբեմն կ'իյնայ, այն որ կը պայքարի երբեմն կը պարտուի, սակայն պէտք չէ վհատիլ . կատարելութիւնը պակասութիւններուն յաղթելով ձեռք կը բերուի : Կեանքի պայքարին մէջ յուսահատիլ՝ դասալիք ըլլալ կը նշանակէ . դասալիքը կը կորսնցնէ իր ապրելու իրաւունքը :

Ուստի, մի յուսալքուիր եթէ կեանքիգ մէջ սայթաքում ունեցած ես, խկոյն ապաշխարհէ՛, շտկէ՛ ինքզինք և անկումդ իրը միջոց գործած է քու վերելքիգ : Անառակ որդին իմաստութիւնն ունեցաւ տեսնելու իր անկումին խորութիւնը և անոր մահացու հետեւանքները մէկ կողմէն, և անդրագառնալու անսահման սիրոյն և անշիշաչարութեան իր հօր, միւս կողմէն, և վճարկանօրէն որոշեց վերադառնալու իր հօր տունը և վերադառնելու իր կորսնցուցած երջանկութիւը :

Բոլոր անոնք որ այս կամ այն ձեւով հետացած են իրենց Հօր տունէն, և կը վերագառնան հոն հաւատքով և ապաշխարանքի ջուրով մաքրուելէ վերջ, իրենց ուներուն վրայ նետուած պիտի տեսնեն արդարութեան պատմունանը, և իրենց պիտի տրուի որդիութեան պատուի մէջ վերահաստատման իշխանական մատանին, և ուրախութիւն պիտի ըլլայ իրենց համար երկի վրայ և երկինքի մէջ :

ԳՐԻԳՈՐ Ա. ՍԱՐԱՋԵԱՆ

